

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՅԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ԱԱՅԻՐԷ

Կանախըն պէնէր սալ-
 րո ինչ պիղծիք տէ ֆա-
 րա 2, ի բիւնիք տէ ֆաւր
 2, ի բիւնիք տէ սալի
 տէ ֆաւր ինչ 1 իր 777
 պիղծիք տէր:

Աճթիւ պէ սալիք
 Պէլոյոյնտա Տօրոյն Բո-
 տա 467 ի բիւնիք տէ
 2, տէ ԼԵԿԸՆԸ 2, ԼԵԿԸՆԸ
 Պէլոյնտա տէ կարա-
 յոյտ 3, Գաւնոյն տէ
 2, ԼԵԿԸՆԸ տէր:

1288

իշի տիր պու : Մարեշալ Բրիմ օգոստոս
այրենտա պիր դրալ պուլմագ իշին քէն-
ոռուսինէ իւշ եախօտ տէօրԹ այ Մէօճ-

էթ վերմէսի իշին Պօրթէզ մէկըսելըին-
նէ րեմա իմիշ վէ անճագ յուլիս այը-
նա կերէր կիրմէզ միւշարիւէյճ զըրաւ
պուլունմուշ վէ պուլուն խապէրի Սա-
տովա մուհտէպէսինն եւկմի սէնէվի-
սինտէ Բարիսէ վասըլ օլմուշ աուր : Սը
վազըթ Պօստթիթիւսինն զագէթաւը
պու իշթէ խաբանանըն պիր տէսիսէսի
վար տըր տիմէյէ պաշլամըշ վէ իշտէ
մէմուլին զայրի պիր վազա պուլունմա-
տըլընը ունուլմուշ տուր : չիւնքի
Բերիմ, պիր բըլնա շիւէ մուխապըրաթ
իթմէքըրքտէն վաղ կէշմիշ օլտու-
ղունու պիւտիւրմիշ տիր :

Ֆրանսա տէր, քէնտի վիւքէլասը,
պըրագմանեմագ քի պիր էնէնէպի հիւ-
քիւմէթիպիր բըլնաի խաբանեմ գըրաւը
իշլիւն :

Բրուսիա, խաբանեմ թաճընը
Հօհէնցօլըն րընսինն նէ վիւրմիշ տիր
վէ նէ տէկիւրէպիւր : Էկէր միւշարիւէյճ
բըլնա խաբանեմ թախթընա զուուա ի-
տէնէք օլուր իսէ, հիւքիւմէթիւրմիշ
իւղըրէրինն աւալ թիւսիւր իշլիւմէզ
օլտուղու Պօրթէզ մէկըսելըին մարի-
ֆէթի իւէ օլաճագ տըր : Պու միւլիտէ
Բրուսիանըն իթթիւաղ իշլիւտիկի թափը
ու հարէքէթի պուլունա պիր սէնէ մու-
գատտէմ գըրաւըլը թարաֆընտան
գըրաւթ օլունան նուլթըն շու աթի-
տէքի, եանի, խաբանեմ վագաւըրըն
կէօրէքէք եանըլը պիր շէյ արգուլէ-
մէքտէյիզ, եանի իսթէրիզ քի խաբան-
եմ էհալիսի, քիւմալի իսթիքալիւիթ
իւէ քէնտի սէնտէթի հալ ու գուլիւ-
թիւնն տիգղաթ իտէպիւրին : ճիւմէլըի
իւէ գաթիւն գարարալթըրըլը տըր :

Պիր էնէպի հիւքիւմէթի պիւլի
պիր իսան գուլանմագ եազըլը օլտու-
ղունտան Բրուսիա տախի ալի մէպտէ
աճքեմըննա հարէքէթ իշլիւիշ տիր :

Եւրոպայի իսթիւքիւրի կիպի հարէքէթ
իթմէքիւք հուգուլարընա թօգուն-
մատան սագընմալը տըր : Մէգըիւր
հիւքիւմէթ, Բրուսիա թարաֆընտան
գապուլ իթթիւրիւիշ պիր գըրաւ տըր
տիյէքէք, պիր Հօհէնցօլընն խաբանեմ
թախթընա գուուա իթմէպինն գարը
կէպիքտէ, խաբանեմ էհալիսինն մէգ-
քիւր հուգուլունա գարը իշլիւիշ օլա-
ճագ տըր : Ճիւմալ տիւքաւը, իթալ-
եմ թարաֆընտան վէ Ֆրանսիան գը-
րալ տախի Բօթուղալ թարաֆընտան
գապուլ իթթիւրիւիշ հիւքիւմաւը օլ-
մուշ օլաճագալը իտի տէյի քիւմէ խաթ-
ընտան պիւնէ կէշիւմիշ տիր :

Ֆրանսա զագէթալարընն, իու-
սուսի իւէ վագթիւրիւն էն սէրպէսթ
էֆքեարալընը թափաճուպ իթմէքտէ-
յիզ տէյի էօյիւմէքտէ օլան վէ ճիւ
վազըթ էհալիւնն հիւքիւմաւըլընտան
պահա իտին Բարիս զագէթալարընն
պահալարընա ազըլը տիրմէկէքտէյիզ :
Մէգըիւր զագէթալար, Շարլը Բէն
իմըրալթըրընա եէնիւնն իպպա իտի-
լէնէք, Էրոպանըն մուլտընէսի պօ-
զուլանագ, վէ Ֆրանսանը չիյնէմէք
իշլին անը պիր չիւնպէր իշլին սըղըտը-
րաճագալը տըր տիմէքտէ տիրըլը պիւն
սօրալըլ, պուլար նէ վազըթ վէ գանդի
միւնտէպէթիւն իճրա իտիլէնէք խորի,
մէկէրի ապին Սլմանեմալը օլան պիր
բըլնաի խաբանեմ թախթընա չըգըրմագ
արդու իտիլմէսի միւնտէպէթիւն իւէ մի օ-
լաճագ տըր : Պէօյէ շէյլը եազան զա-
ղէթաճըլար իւրի միւնթըրա րիւպէթ իթ-
մէքտէ տիրըլը : Մէրգուման զագէ-
ճըլար պու կիւնքի կիւն, Բրուսիա վէ
Սլմանեմ իւգըրինն էմիլիթիւրի պու-
լունմաւըրըն ճիւնէթի իւէ, խաբանեմալ-
արըն սէրպէսիլթիւնն թօգունմագ իս-
թէմէքտէ տիրըլը :

Մէկընի պուլար Սլմանեմալը բը-
րնա վէ բըրնալիւրին, ինկիլթըրա-
տա, Բուսիտա, Տանիմարգաւա, վէ
սայրի մահէլլըտէ թախթա գուուա
իթթիւքտէն սօնրա, վաթմալարը բօլի-
թիգաւընը իւլըք պիրլէ, սօնրաւա
գապուլ իթմիշ օլտուղալը միւլէքէթին
բօլիթիգաւընա իւրմէթ իթմիշ օլտուղ-
ալընը պիւմէզլը մի, մէկընի ալտու-
մը նաւըն հիւքիւմէթինն մախուա օլան
էֆքեարալընը օգղալարընն տիպինտէ
մի պըրագաւըրա :

ՏԱԼԻԻ ԻՅԻ

Մրապէր բաշա հաղըլթէրի,
Շուսի օլտուղեմալըն մուլտէնէն իշլե-
մէք իշին պուլիւրիւրտէ մահէլլի մէգ-
քիւրէ ալիմէթ իտիլէք տիր :

Իթի ֆըրգալթին վէ իւշ գըլթա
գօրլթիւրին իպարէթ օլան պիր ֆըրգա-
լի տօնանմա, ալիւրալ իպարհիմ բաշա
հաղըլթիւրինն զօմանտալը թախթըն-
տա օլտուղու հալտէ պու կիւնէրտէ
Ագտիւրի տաւալըն իսինտէ գօլա կէզ-
մէք իշին եօլա չըգաճագ տըր : Պօղազ
իշինաէ ինկիլթիւրտագ պուլունա սայրի
հարպ սէֆիւնէրի աճէլ սուրէթտէ սօ-
նալթըլաճագ տըր :

ՍՕՆ ՆԱՎԱՍԻՍԻԼԷՐ

Բաշա 49 յաւէ-
Իւնը հարպ տիւնքի կիւն Պէրլինն
իւրալ գըլընտը : ինկիլթիւրա խաբան-
է նաղըրը Լօրտ կըրանվիւր տիւնքի
կիւն իմըրալթը թարաֆընտան գապուլ
օլունմուշ տուր : Չօղար կիւնէլլիւ
ապիւր եաղըլմագաւ վէ օլտու միւսարի-
ֆալթընա պիր եարալթ օլմագ իւզը
իւնն վիւմէքտէ տիրըլը :

Բաշա 49 յաւէ-
Լօրտ կըրանվիւր Բարիսէ կէլմիշ
օլմալը եալան տըր :
Ֆրանսա պալագալը ըսթալըն
Եւրոպայի 31/2 ա իւլէքէթիւրի :
Պալիւն պիւտիւրիւրիւնն նէղալէն
քեաֆիլի Բրուսիա գօնալու վէ թէ-
պաւալըն, Ֆրանսա թօլիւրալընտան
թարա օլունաճագալը տըր :

Բաշա 48 յաւէ-
Սլմանեմ իւլէ ճիւրեմա իտին մու-
լապըրալթ գաթ օլունմուշ տուր : Մէյ-
տանը մուհարէպիւտէն աւալ պիր հալա-
տիս Եօգտուր, իմըրալթը հաղըլթիւրի
իշլիւմալտէն օլտուղու իւզըլը շարշէմպի
կիւնէր (պու կիւն) եօլա չըգաճագ տըր :
Պիւքիւրտան պաղըլարընն թէպիւրի օ-
լաճագալըն սէլիւնմէքտէ տիր օ

Սալիյէ խալէ կէլմիւմ տիր :
Բաշա 49 յաւէ-
Ֆրանսա, թէվապիւթ իթմէք իշլին
ինկիլթիւրա թարաֆընտան օլունան
թէքիլթի րէտտ իթտի : ինկիլթըրա
իւէ իթալեմ, քեալիւն պիւթարաֆ
տուրմաւա գարալ վիւրմիշ տիր :

Բուսիա իւէ Բրուսիա պէյնիւնէ պիր
իթթիւքագ հուուա կէթիւրիւիշ տիր
տէյի Բրուսիա զագէթալարընն նէլը
իշլիւթիւրի թէվալթուր, եալան չը-
գալըլմէ տըր : Սէնալթ մէկըսի, տիւն-
քի կիւն Պալիւրի մէկըսի թարաֆըն-
տան գապուլ օլունան գանուլարըն եէք-
տիւ գապուլ իշլիւիշ տիր :

Բրուսիա
Պէրլին 49 յաւէ-
Միւթթիլթիգալի Շարլը Սլման-
եմալըն Տիւթ նալ միւլէթ մէկըսի գու-
կիւն գիւլտտ օլունտու : Պըրալ հաղ-
ըլթիւրի նուլթընտա Ֆրանսա հիւ-
քիւմէթիւրտէն իշլիւթեմ իշլիւթի իւէ
պիւրապիր, Ֆրանսա հիւքիւմէթի մու-
հարէպէ իթմէք իշլին, Հօհէնցօլընն
գանտուրալըն պիր վէթիլ իշլիւիշ տիր
տէսի Պըրալ միւշարիւէյճ հաղըլթիւ-
րի, Սլմանեմալըն մուհաֆաղա վէ իս-

թիգալիլթի իշին Սլմանեմ միւլէթի-
նէմիւրաճագալ իշլիւթիգալն սօնրա նուլթ-
գունա իթթամ վիւրմիշ տիր :

Պէրլին 49 յաւէ-
Ֆրանսա իւլէ Բրուսիա, իշլիւթիւրին
պիւթարաֆըլընը րէսմէն թանըմըլ տը
տըր :

Մաշիկ 49 յաւէ-
Պալմարա տաղալարընտան իպարէթ
օլան գօմիթի, Պալիւրա օլտուղունա
պիւթարաֆ տուրմաւալըն էքթիւրիւթիւ
գարալ վիւրմիշ տիր :

ՍԵԼԻԲԻՍ
Վաշիլիւ 48 յաւէ-
Թահրի օլունմագաւ օլան պահրիլ
աւաքիւրիւնն մըգաւընը արթըրըլմը վէ
Էլթօպաւա վուգու պուլունագ գարըլթ-
ըլար հէկեմալմալըն իշլիւթիւր տըր Ս-
միւրգանն տախի մուհարէպիւնէ կիրիշ-
միւթ իշլիւթա օլուր շիւթիւթի իւէ պու-
րատա պահրիւթիւնն թէպիւրիւթեմ իճ-
րալթընմագաւ տըր :

ԻԹԱԼԻԱ
Պիւրնա 48 յաւէ-
Իւքի պէթիւք իշլիւթիւրալ աւաքիւրի
սիւրա ալթընա չաղըրըլմըլար արը :
ՊԱՎԻԵՐԻԱ
Միւլիւ 48 յաւէ-
Պալիւն պիւտիւրիւրիւնն նէղալէն,
Պալիւրա գալմարալըն աղալարընտան
էքթիւրի, օլտուղունա պիւթարաֆ պիր
հալտէ տուրմաւալըն մալթուպ իտիլէք-
լը տիր : Պէլիւ օլտուղունա հալտէ գա-
մարալըն տաղըլունաղը իշլիւթիւրտէն
տիր :

ԹԻԻ ՃՃԱՐԻՅԷ

Էվլէթի հաթիւր կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

Բաշա 48 յաւէ-
Էվլէթի հաթիւ կիպի կէշէն հաթիւ
աւալի ախը ու իթա տուրկուն պիր հալտէ
տէվալ իթմիշ տիր : Ասգըթ վագըթ իս-
թիւնաճըր մահէլլիւն իշին էնէպի մալիւ
իւզէրինն իշ օլմագաւ ալթին ելրի մալիւ
իւզէրինն աւալ իշ օլմագաւ տըր :

ճիւն, 49րՅՅ զշ վան մալի, 25-29 զշ. Գօն-
եմ մալի, աշաղը ճիւն, 18-22 զշ.
Թօն-Էր Գօն-Էր - Օսմանը իրաւաբ 100 զշ.
տան վէ օգգաւը տախի 9 յա զշ. տան օլ-
տուղու հալտէ իրաւաճալ իշին իշ օլմուշ
տուր :

Ճիւն-Էր - Պէրմիլին տուրկուն պիր հալտէ
պուլունմագաւ օլուպ, ախը ու իթա տա-
խի օլմուշ տըր : Էնկիւրիւ վէ Գալսէրի
մալի պիրիւնն ճիւն, օգգաւը, 16 յա զշ. ի-
քիւնն ճիւն, 14 յա-15 զշ. Թօնաթ վէ խ-
քիւրի մալի, օգգաւը, 13 յա-14 զշ. օլտու-
ղու հալտէ, իւզէրինն պաղան եօգ տուր :

Մաշիկ - Իշ օլմագաւ օլան վէ պիւնալն ա-
լէյճ ֆիւթալար իսմէն տիր : Անէմ մալի,
սիւնա 11 յա-12 զշ. Անաթուր մալի, 10 յա
-11 զշ. պէնաղ մալ, 6 յա-7 զշ.

Ուշ - 2օգ իշ օլմագաւ տըր, էէր նէ
գատար պու հաթիւրտէն իպլիտարնտա
եէտէրինն մալիլը պուլունմալար, մալ-
լիւրի սաթմաւա, եախտ տաճա տօղու-
սու, սաթըն ալալարա միւսաւալթը իթ-
մէն մէկալ իտիլը իստէ, պու կիւնքի
կիւն էվլէթի կիպի գալի թուլթուլագաւ
տըր : Պուրա տէլիւրմէնիւրտէն իւթիւրմը
իւշիւնն ճիւն մալ, 120 օգգալըք իքի
թօրպաւը, 230 260 զշ. տօրտիւնն ճիւն,
230-235 զշ. Թունա մալի, պիրիւնն ճիւն,
235-260 զշ. իքիւնն ճիւն, 240-245 զշ. ի-
շիւնն ճիւն, 225-230 զշ. Օտէս մալի,
պիրիւնն ճիւն, 130-135 զշ. իքիւնն ճիւն,
120-125 զշ. իւշիւնն ճիւն, 62 օգգալըք
թօրպաւը, 110-115 զշ.

Պաշա - Մանուլ հաղըրտա Ֆրանս-
ատան ալանն խալըրը հալալալթը իւզէ-
րինն պուլտալ տախի ուն կիպի պու հաթ-
իւնն իւք կիւնքիւրտէն տուրկուն պիր
հալ քէսպ իթալ իստէ, օտէս պիրաւ
մէլթիւր խալթիւր թաւալթ օլունմաւա-
ղընտան, էվլէթի գալիլթ հալիւն քէսպ
իթմիշ տիր : Փիւթաւա մէվնուտ պուլունա
մալ իշլիւթիւրտէն քէֆալթ իթմիւթէք
վէ ֆիւթալար իստէ գիւթալ էիւքալմէյէ
մէկալ սպուլունմագաւ տըր :

Աղաթ	սէրթ պուլըք	քիւրթ 31	33	զշ.
Պէրալալթ	»	»	»	29-32
Թունա	»	»	»	28-31
Անաթուր	»	»	»	27-28
Բունալթ	»	»	»	26-29
Թունա եուլմագ պուլ.	»	»	»	28-30
Բունալթ	»	»	»	27-28
Թունա օգգօրօղու	»	»	»	16-16ս
Անաթուր	»	»	»	13-13ս
Թունա արաւալ	»	»	»	13-13ս
Բունալթ	»	»	»	13-14

ՍԱՐԱՖԻՅԷ

Պաշա 12 յաւէ-
Էլթօպանն չիմիթի քօլիթիգաւ աւ-
վալի, շիւթիւթի քարաֆա իշլիւր իւզէ-
րինն թէվալ իտիլ, ֆօնտա ախը ու իթա
տըր քեալիւրտէն տուրտուրաճագ իտի : Էվ-
րօպանն իքի մուհաղալ տէվլիթիւրի պիւ-
նիւնն ալըմագ իւզէրէ օլան մուհարէպ
սայրի հիւքիւմէթիւրտէ վէ իշլիւթիւր տըր
թիւրքիւթա արաւաթ իթթիւրտէ, մաղա-
լան, իշլիւրտ տաճա զիւթալ ֆէնա պիր հալ
քէսպ իտիլէկիւրտէ աւալ շիւթիւն ճալթ աւ-
լի տիր :

Էվլէն հաթիւք իքիւթալիս իթթամ
պուլուն օլմաւաղընտան պօրա հալալ գա-
լար գալմագաւ տըր, չիւքիւր իւքալի իշ
եալիւն պէթիւք պանքիւր, ֆարգ վիւ-
մէք իսթմէլթէքտէ տիրըլը, իմտ պու հալ-
տէ, քիւմ քիւմ էմիլիւթ իտիլալ տէ իւթ-
պիւրի : Վէ պիրտէ քիւ իմտի իշ իտէպիւ-
մէք իշլին էվլէթիւրտէ 1000 գօնաթիւ իշլին
100 իրա էմանէթ պըրագըլմալ տըր քիւ
հալ, 40 զշ. Եիւթէլիւն եախտ տիւնն,
մէգըիւր 100 իրա էմանէթ պուլունա գարը
կէլէպիւրտէ :

Շիւթիւթիք եալընը էֆէթիթիւր իւզէլինն
իշ օլմագաւ, եանի րէշիւնա իրա սալը-
լարագ, գօնաթիւ սաթըն ալընմագաւ տըր,
Էվլէն ճուա իրթէթի կիւնն Էսմալը Ու-
մուլիւն 45 զշա իքէն, պու կիւն 42 յա զշ.
իթմէքտէ տիր :

Փիւթաւա սայրի աւալ նագալ ագէ-
պուլունմաւաղընտան վէ ագէ ֆալըք զի-
ւալտէ պահալը օլտուղունտան սայրի սէհիւ-
լիւրն եիւզիւնն պաղան եօգ տուր : Էվլէ
Բունալթ տէվիւր եօլարը սէհիւլթիւնն կէլին-
նէ պուլունալըն հէր դաշ զաւ օլուր իստէ օլ-
ունա ալալ սաթըն ալան եօգ տուր : Սօի-
թէ Զէնէրալ սէհիւլթիւր, Յ իրա պաշ
իթմէքտէ օլտուղալըն հալտէ, պու կիւնքի

